

նորատունկ մոլաբզենեօք ու քանի մը արձաններով զարդարեալ : Այն արձաններէն մեկուն ետեւը կրանիք կորողի մը վրայ կեցած է Փալէ-Ռուայալի հռչակաւոր հրետաժամացոյցը (canon-horloge) : Պայծառօր մը չըլլար որ կեսօրուան մօտ այն փոքրիկ հրազենքին ջորս դին դատարկաշրջիկ կամ հետաքրքիր մարդկան խումբ մը պատած չըլլայ, որ անդադար կըսեն. — Պիտի նետուի. նետուեցնաւ. Պիտի չնետուի. Կեսօր է. Կեսօրն անցաւ. Ինչո՞ւ չնետուիր, պայծառ արեւ կայ : — Եւ շատ անգամ դեռ խօսքը բերաննին եղած ատենը յանկարծ հրետը շառաչմամբ կընետուի եւ անհամբեր սպասողները ուրախութեան նշաններ եւ հաճու-

թեան ձայներ կըհանեն : Հրետին մեծութիւնը երկու տասնամեքր երկայնութիւն ունի. ամէն օր վառօդով հասարակ հրետի մը պէս կըլեցընեն. ծակին վրայ կրկնակորնքարդ ռսպնածեւ մը հաստատուած է. եւ որովհետեւ ճիշդ միջօրեական գծին տակն է, արեւը կեսօրն հոն հասնելուն պէս՝ ճառագայթները ռսպնածեւին վրայ կըգարնեն կըտաքցընեն, ու վառօդը բռնկելով հրետը կընետուի : Բայց ասով միշտ կեսօրն անվրէպ չիմացուիր, վասն զի շատ անգամ վառօդը անձրեւէ կամ եսեւ պարզ օդին խոնաւութենէն քրջելով՝ շուտ մը չվառիր :

ԲՅՇԿՈՒԹԻՒՆ Ի ՏԱՃԿԱՍՏԱՆ ԶՕՄԻՆ 1855 Դ .

Տաճկաստանի մէջ շատ տեսակ բժիշկներ կան : Նախ եւ առաջ քրիստոնեայ բժիշկներ. ասոնց շատը Եւրոպայի համալսարաններուն մէջ կըբուսած գիտուն մարդիկ են, եւ Տերութեան մեծամեծ քաղաքներուն մէջ կըբնակին : Որովհետեւ շատը ֆրանկ՝ այսինքն Գաղղիացի կամ Գերմանացի են, շատ անգամ եղած է որ Տաճկներուն մէջ ազգեսները բժիշկ կըկարծեն որ եւ իցէ Եւրոպացիի հագուստ ունեցող մարդը : Ասոր համար շատ Եւրոպացիներ որ իրենց երկրին մէջ բժշկութեան այբուբենն այ չէին գիտեր՝ Տաճկաստանի մէջ բժշկի անուն հաներ են որ ստակ վատըրկին, եւ կամ համարձակ ու անվախ կեանք մը անցընեն : Մայրացիին մէկը որ Քորֆու կղզիին մէջ նամակ բաժնող էր, Տաճկաց բանակին մէջ՝ բժիշկ է : Նափոյտոնի բանակին բմբկահարաց հրամանատարներէն մեկը Զմիւռնիոյ մէջ բժշկութիւն կընէ ու ամենուն առջեւն այ մեծ պատիւ ունի : Քրիստոնեայ բժիշկներէն վերջը յոյն եւ հրեայ բժիշկները կուգան. եւ այս կարգը դիպուածական բան չէ, հասարակաց կարծիքովը որոշուած է : Հրեայ բժիշկները շուկաներուն մէջ ամէն տեսակ անուշահոտ եղերով դեղեր կը-

ծախեն. ոմանք այ շուկային մէջ քաղելով կըպոռան քէ անա բժիշկը կանցնի : Ատեն ատեն Տաճկին մէկը տնէն դուրս կեցէ, քեւը անոնց կերկընցունէ որ երակը նային, անոնք այ փոշի մը կամ դեղահատ մը կուտան որ հիւանդը իրենց առջին կըկցէ :

Եանեայի կուսակալութեան մէջ պզտիկ ժողովուրդ մը կայ որ քէ վաճառականութիւն կընէ եւ քէ բժշկութիւն, եւ այս արհեստները որդւոց որդի կաւանդէ. գրեթէ բոլոր Եւրոպական Տաճկաստանին բժիշկները ասոնցմէ են : Տաճկի մը համար վարպետ բժիշկը այն է որ երակը նայելուն պէս՝ իսկոյն դեղ մը կապսպրէ ու հիւանդութեան որջափ ատեն քշելիքը կըսէ. ուրիշ որ եւ իցէ հարցմունք կամ քննութիւն որ ընէ՝ ազիտութեանը նշան կըսեպուի : Օփսիկնայմ բժիշկը որ երեք տարի Տաճկաստան կեցեր է իբրեւ եպարքոսին բժիշկ, Քեանեա Պէյին կնոջը հիւանդութեան ատեն անոր ըրած այցելութիւնը կըպատմէ. « Հարեմի դուռը բացուեցաւ, կըսէ, ու « գիս ներսի պարտեզին մէջ սպասեցուցին. քիչ « ատենէն ուրիշ դուռ մըն այ բացուեցաւ, եւ « երեսը լաջակ ձգած կին մը գիս ներս առաւ, « որ կանանոցի վերակացուն է եղեր : Ուրիշ « պարտեզէ մը անցուց ու բուն կանանոցը տա- « բաւ գիս, ուր տեղ շատ մը տղաք եւ ճերմակ « ու սեւ գերիներ կային, եւ վարագոյրներուն « ետեւէն գողի պէս ինծի կընային : Վերջապէս « հիւանդին սենեակը մտայ որ բարձերու վրայ « պառկած էր, եւ ոտքն մինչեւ գլուխը այնպէս

¹ Վերնագրոյս բուսականն այ կիմացուի որ այս հատուածը քանուերկու տարի առաջ գրուած ըլլալուն՝ զարմանք չէ որ հիմակուան Տաճկաստանի բժիշկներուն վիճակին բոլորովին յարմար չընենայ : Մակայն այս հատուածը միայն Կոստանդնուպոլսոյ համար գրուած այ պէտք չէ հասկընալ, հապաբոլոր Տաճկաստանի :

« պատատուած որ հոն տեղը մարդ գտնուիլը
 « չէր կրնար իմացուիլ : Ձիս անոր քովը բազ-
 « մոցի մը վրայ նստեցուցին, եւ պտուա կնոջէ
 « մը գատ ուրիշ մարդ չմնաց հոն, ամենքն ալ
 « դուրս ելան : Հիւանդը առանց դժուարութեան
 « իմ հարցմանցս պատասխան տուաւ . եւ երբոր
 « իրեն իմացուցի որ կուգեմ երակը նայիլ,
 « ձեռքը երկընցուց . լեզուն ալ նայիլ ուզեցի,
 « հագիւ թէ երեսին քողը մեկդի առաւ ու լեզուն
 « ցուցուց : »

Տաճկաստանի մեջ տղայոց համար հասարակ
 հիւանդութիւններէն մեկը ծաղիկն է որ ամէն
 տարի շատ մը ջարդ կընէ, վասն զի պատուաստը
 (աշ) տերութեան քաղաքներէն դուրս ուրիշ տեղ
 ձանջցուած չէ : Վարդախտն ալ (զրգամուզ) շատ
 տղաք կըմեղցունէ : Մեծահասակներուն սովոր-
 ական հիւանդութիւնն է մեյամաղձոտութիւն
 (մերաք), որ դատարկութենէ, անշարժութենէ ու
 անկարգ կեանքէ առաջ կուգայ :

Սփիոն ուտողներ ալ շատ կան . ասոնք նախ
 օրը երկու ցորենահատի չափ կըկլլեն դեղահատի
 պէս, ետքը երբայով չափը կաւելցընեն : Սփիոն
 կլլողներուն քայուածքը երերկոտ է, կուզերնին
 դուրս ելած, անդամին դողդոջոտ, աչքերնին
 ներս մտած, իրենք մարմնոյ եւ մտքի ուժէն
 բոյորովին ընկած, դեղնած եւ նիհար : Սփիոնին
 տուած զուարճութիւնը կարգէ դուրս գարմանալի
 բան պիտի ըլլայ որ այնպիսի սոսկալի վնասները
 յանձն կառնուն :

Հիւանդ բժշկելու համար շատ կըգործածուին
 նաեւ բժանքներ (համայիլ) : Ասոնք դուրանի խօս-
 քեր, եւ կամ մագաղաքի կտորներու վրայ
 գրուած ծածկարանութիւններ ու գծեր են :
 Դեղ քափը (փամզեհիր) գրեթէ ամէն տեսակ հիւան-
 դութեան տեղ կըսեպեն, եւ կարդացողի մը կամ
 տերվիշի մը փսփրսոցը յուսանատեալ հիւանդնե-

րուն անգամ առողջութիւն կուտայ կըսեն : Պար-
 սիկ, արարացի ու եգիպտացի բժիշկները կեն-
 դանական մագնիսութեամբ շատ մը արեան
 ու ջղի հիւանդութիւններ բժշկելու կաշխատին՝
 մատուրնին հիւանդին վրայ պտըտցընելով,
 երեսին փչելով ու բըքըքըքելով : Ձերմը խիստ
 շատ անգամ դիւանարութեան տեղ կըղնեն Տաճ-
 կըները, ու սատանան հիւանդին փորէն հանելու
 համար՝ րդքի կտորներու վրայ գրած աղօքքներ
 կլլել կուտան հիւանդին : Օփիտենայմ բժիշկը
 կըսէ թէ « Անասուլուի մեջ օր մը զիս տաճիկ
 « կարդացողի մը քով կանչեցին որ լերդի բոր-
 « բոքում ուներ սաստիկ : Հոն հանդիպեցայ նաեւ
 « անոր բժշկին որ բարձրահասակ վատուժ ու
 « դաժան մարդ մըն էր, եւ զիս հոն տեսնելուն
 « վրայ նեղացած ըլլալը երեսին վրայ յայտնի
 « կերեսնար : Ասիկայ դարձաւ հարցուց ինծի
 « իւրոյստ կերպով մը թէ « Մարդուս աղիքները
 « ուր են : » Պատասխան տուի թէ « Պարկի մը
 « մեջ են : — Ամենեւին, ըստ Տաճիկը . լճակի
 « մը մեջ են . այս մարդուն լճակը չորցեր է,
 « աղիքները բորնկելու մօտ են . անա անկեց
 « յառաջ կուգան ծարարը, տաքութիւնը, փո-
 « բացարը, լեզուին ու մարմնոյն չորութիւնը :
 « Դուն շատ գէշ կընես որ կուզես այս հիւանդէն
 « արիւն աննել՝ որ հեղուկ է, ու փոշի տայ՝ որ
 « չոր բան է . այս հիւանդին ջրի դեղեր տալու
 « է : »

« Բոյոր հոն գտնուողները մատ խածին այն
 « խօսքերուն պարզ եւ իրաւացի ըլլալուն, եւ
 « այն զիտուն Տաճկին կարծիքը առաջ գնաց : »

Քարգմանեաց ի գաղղիական:

ՅԱՐՈՒԹԻՒՆ Մ. ՄՈՒԲԱՏԵԱՆՏ

Աշակերտ Արեւելեան Բազմալեզու Ազգային

Վարժարանին :

Կ Ե Ն Յ Ա Ղ Օ Գ Ո Ւ Տ Բ Ա Ն Ք

Ս Տ Ո Ւ Ա Ր Ա Գ Ի Տ Ա Կ .

Որուն որ ձեռքը առաջին անգամ ստուարա-
 դիտակ մը անցեր ու անով բան մը դիտեր է,
 տարակոյս չկայ որ շատերուն պէս այս գար-

մացական խօսքերս բերենն հանած է .

Ի՛նչ գարմանալի բան . ինչպէս ամէն առար-
 կաներ իրարմէ կըգատուին . սա ծառերուն մեջ